


որ պնակ մը բիւառով և ճինողովզնե-
րու բուրաստանով մը կը գոհանայ, կը
կրթուի, կը պատրաստուի և կը յաղթէ
վստահ հարուածներով մեծամեծ զինուո-
րական պատերազմաց և աւելի մեծ առ-
եւտրականներու:

« Հմայիչ առեղծուած »:

Հ. Վ. Խ.



Հնդիկի մը դատաստանը անզղիակամ հընդ-
կաստանի տիրապետութեամ, և եւրո-
պական քաղաքակրթութեամ վրայ:



Վերջերս Հնդկաստանի յուզմանց առ-
թիւ անզղիական վարչութիւնէն դրուած
խիտ կանոնաց հակառակ, — մասնաւորա-
պէս ուսանողաց մասին՝ յեղափոխութիւ-
նը զսպելու համար, — մեծ կարեւորութիւն
կ'առնու Պապ Պնարսի ուսեալ Հնդիկի
մը յօդուածը The Light of India
թերթին մէջ տպուած: Սոյն յօդուածը
նշանաւոր է հեղինակին, իր գաղափարները
սահունութեամբ քացատրելուն պատճա-
ռաւ, դարձեալ լուրջ դատողութիւններով
իր երկրին վրայ Անգղիոյ տիրապետու-
թեան մասին և առհասարակ արեւմտեան
քաղաքականութեան վրայ. և ի վերջոյ
կը ցուցնէ թէ ճարտական յաղթութիւնը
որչափ քաջաւերեցին գունաւոր ցեղերը
դիմադրելու սպիտակներու տիրապետու-
թեան:

Բովանդակ Ասիա, կը գրէ Պապ Պհա-
րաթի կը տենչայ ճարտնի օրինակին հե-
տեւի: Շատ ատեն պիտի չանցնի և հսկայ
ստիպելն, լի արդար ցասամար, և զօրա-
ցած իր երկարամտայ հոգեւորական ջեր-
մեռանդութիւններով՝ դժուարաբարոյ սպի-
տակ հիւրերն պիտի արտաքսէ իր երկրէն:

Արդէն ճարտնը ցոյց տուաւ՝ թէ որքան
ստորին էր Եւրոպա Ասիայէն, իր կարծե-
ցեալ զինուորականութեամբ և իմացակա-
նութեամբ և երկիւղ առաւ Անգղիա՝ Հնդ-
կաստանը կորսնցնելու: Այն որ ժամանա-

կաւ զօրութեան, արութեան, հարստու-
թեան և երջանկութեան երկիրն էր, հիմայ
թշուառութեանց և աղետից երկիր մ'ե-
ղած է՝ սպիտակ մարդուն թիրութեանց
պատճառաւ: Քաղաքական մահը, ճարտա-
բարուեստից կործանումը, վաճառականու-
թեան անդամալուծումը, ընկերական հա-
ւասարութեան անկումը, հոգեւոր անբա-
րոյականութիւնը, ահաւասիկ այս դժբաղդ
երկրին՝ անզղիական տիրապետութեան
տակ ստացած սպիններն: Այս տիրապետու-
թիւնն Հնդկաստանի բնակիչներէն իւրած է
հոգեկան գոհարը, ասինքն այն հաւատքը
թէ Աստուած է պատճառ և վախճան ա-
մէն գոյացութեան. և թէ ժամանակաւոր
ինչքերն բան մը չեն արժեր հանդէպ
անգնահատելի առանձնաշնորհութեան հո-
գեւորական կատարելութեան:

Ուստի հեղինակը կը խօսի յընդհանուրն՝
եւրոպական քաղաքականութեան վրայ. և
իր ըրած դատաստաններն արդիւնք են
տարի մը Լոնտրա և ուրիշ չորս տարի
ալ Միացեալ Նահանգաց մէջ սպրիւնն:
Այս կարծեցեալ քաղաքականութիւնը —
կը գրէ իմաստուն Հնդիկը — գործնակա-
նին մէջ ջնջած է մարդկային հոգեւոյ գոյու-
թեան գաղափարը. անոնց մէջ իսկ որ կը
հաւատան՝ այս գաղափարը ոչինչի հա-
ւասար է: Նա կը նուաստացնէ մարդկու-
թեան արժանապատուութիւնը հաւասար
անանոց. անձնասիրութիւնը բարձրացու-
ցած է կրօնական դաւանանքի մը չափ և
Մամոնան Աստուծոյ գահը. իրեն համար
կեղծաւորութիւնը արուեստ մ'է, ամուս-
նութիւնն ալ զաւելտ մը:

Եւրոպական քաղաքականութիւնը — կը
շարունակէ Պապ Պհարաթի — կենաց ա-
մէն լրջութեամբ վերցուցած և կատակեր-
գութեան մը փոխակերպած է. մարդուս
մէջ արուեստական պէտքեր մը հնարել
տուած է. զանոնք գոհացնելու համար
մարդս աշխատութեան գերի մը դարձած
է, և չգիտեր հանգիստ՝ որ առաջին պայ-
մանն է՝ մտաւորական ամենէն աւելի բար-
ձր կարողութեանց. Քաղաքացի մարդը
տեսակ մը մշտաշարժ մեքենայ է, հան-

գիտս չունի, հետեւաբար ինքզինքը և իր գոյութեան բուն վախճանը չճանչնար . ստրված է թշուղտութիւնն ազատութիւն կոչել, անկախութիւն՝ ընկերական օրինաց արհամարհութիւնը, աստուածացուցած է զգայականութիւնը, փառաւորած նիւթապաշտութիւնն և յանցանքը :

Եւրոպացուց գիտական բազմաթիւ գիւտերն շատ աղմուկ հանած են բայց քիչ օժտած մարդկութիւնը՝ մշտակաց և ճշմարիտ շահերով :

Արեւմտեան քաղաքականութիւնը՝ սէրը անանական գործողութեան մը հաւասարացուցած է. նա կ'առաջարկէ յայտնապէս սպաննել պարբերական հրեանդութիւն ու նեցողները և այն խեղճերը՝ որ արդէն վաթառներ անցած են, անոր համար խոնար-

հութիւնը արհամարհելի բան մըն է, մինչ ամբարտաշտութիւնը և անանական ոյժը, գերազանց մարդուն յատկանիշները կը կազմեն. վերցուցած է յարգանքը, նկարագրի ուղղութիւնը, ապականած է ճշմարիտ հանճարը, բանաստեղծութիւնը, ճշմարիտ իմաստասիրութիւնը : Փաղաքակիրթ մարդուն անկեղծութեան պակասութիւնը՝ մարդավարութեան էութիւնն է. բարոյականութիւնն ալ՝ զուտ զգացում մ'է, զգալը տկարութիւն, հաստատամտութիւնը և համատարիւնը հինցած կարծիքներ են : Կարճ խօսքով, քաղաքակիրթ մարդը ուրիշ բան չփնտռեր, բայց եթէ նիւթական զուարճութիւնը, և ասոր մէջ կը զնէ նաեւ կեանքի զազափարը :

Թրգմ. Հ. Ա. ԽԱՆՊԵՆԵԱՆ

ԼԷՈՒՐՏԻ

ՄԱՅՐԱՄՈՒՏ ԼՈՒՍՆԻ

Հ. Բ. Հ. Բ.

Չորդ ամայի զիչերով,
Արծաթափայլ գաշտերու վրայ և ջրերու,
Ուր կը թեւէ սիւք թեթեւ,
Եւ ըստուերներն հեռուոր՝
Նէգանագիկ ալիքին
Ու հիւղերուն, Քուփերուն,
Դաշտափայլին և ըջլոց մէջ կը ծըրն
Երեւթիկ ըրեւ տարտամ
Ու խարտիկ սեփիչներ.
Շատած սահմանն երկընցքին,
Եստեւ ի վար Ապենինեանց կամ Ապեանց,
Կամ Տիւրաննան ծովուն անծայր ծոցին մէջ
Կ'իջնէ լուսնակն. ու կը նեղէ զոյնն աշխարհ,
Կը լըքանն ըստուերներն,
Ու մի և նոյն խաւարով
Կը թաթախն ձոր ու լեռ.
Կը մնայ զիչերն աղջմուղջ,
Ու սայլորդն իր ճամբէն երգով իր տըխուր
Կ'ողջունէ ցոլըն յետին լոյսին փախտեսայ,
Որ զնա թըլիկ մ'առաջ էր իր սաաշնորդն :

Առոյցն այսպէս կը ցընդի՝
Մանկութիւն, այսպէս անի կեանքը մեռտտ
Կը թողու. Սո՛ր կը պանուն
Գնդապարտը ցնորքներու
Չուարթ սեփիչներն ու ստուերներ,
Եւ հեռուոր յոյսերը չիք կը դառնան,
Որոնք նեցուկ են մաւաջու ըրնութեան :
Կը մընայ կեանքը անտէրունչ, խաւարչուա :
Արքն անոր վրայ սեւեռած՝
Չուր ուղեւորը մուրտուն կը փընտտէ

Երկայն ճամբուն՝ որ կը մընայ զնա իրն՝
Վախճանը կամ նըպատակն.
Ու կը սենէ որ իրապէս ինք երկրի,
Եւ երկիրն ալ իրնն օտար է գործած :

Շատ բարբառտ ու զըւարթ
Թուեցաւ վերը մեր վիճակը չըւառ,
Եթէ հասակը ծաղիկ՝
Ուր մէն բարձր պըտուղ է ըրեւ վիշտերու՝
Տեւէր երկայն՝ բոլոր ընթացքը կեանքին :
Դատաւրճիտը պիտ' ըլլար շատ կակուղ՝
Որ կ'ինքնաբէրէ մաւաջու սովն կենդանի
Եթէ ճամբուն մէջը գէթ
Շատ աւելի զըժընդակ
Չըլլար անդ մաւաջունն :
Գրտան՝ յետին սովն շարեաց՝ անմահներն,
Արժանի զիւս անմահացու մըտքերն,
Աւերտոյթն, ուր կը մընայ իրն ամբողջ,
Յոյսը շիջած, ցամքած՝ ակերն հեշտանքի,
Յաւերը միշտ մեծագոյն,
Ու բարին չի սըրուիբ ալ :

Դուք ըլլալանք ու ափեր,
Շիջաւ, այ՛ո, չղղինն՝ որ զեզ արեւմուաց
Կ'արծըթէր քօղը զիչերին, բայց սակայն
Երկայն քօղը դուք պիտ' որբ չըմենաց :
Միւս կողմն շուս պիտ' սեփիչ երկընցքին
Բապտիսմակալը նորին,
Ու կըքն այգուն, որմէ յետոյ արեգակն
Իր կորովի բոցերուն խորան հրաբորբոց
Փայլակիւղով իր չըս զին՝
Պիտ' որդիք ձեզ հետ գաշտերն հեթերին,
Մահացու կեանքը սակայն՝
Չըցնողակեղ հասակն անցած է կրթոր՝
Չի ճանչնար ոչ ուրիշ լոյս, ոչ աշակուղ :
Որբ է մինչ վերին ու ցիւրիկն ալ որ միւս
Կը մըթապն ստորներն՝
Իրբ յետին կէս զեք գերեզմանը զըրբն :

Թրգմ. Հ. Ա. ԽԱՆՊԵՆԵԱՆ